

րի մոտածութեանց շարժիչ չեղաւ։ Եւ դու, Անդրէաս, կը կարծես՝ ինչպէս որ քիչ մը առաջ կ'ըսէիր, թէ իր առաքինութիւնները ամենեին իր ազգատոհմին համար օգուտ մը չունեցան։

— Ո՞հ չէ, ալ ասկէ վերջը անանկ չեմ համարիր. սխալմունք մ” ըրաւ ու պատիճը կրեց. բայց իրեն պատուովը շարժեցաւ և հիմա ընտանիքը անոր փոխարէնը կը վայելէ։ Սակայն բարեգործ եղաւ և կարգէ դուրս համեստ, և փոխարէն ինչ ունեցաւ՝ բայց եթէ աղքատութիւն և մահ. ուրեմն դեռ խնդիրս լուծուած չէ։

— Իրաւ. է, Անդրէաս. բայց չուզեցի անոր պատախանը տալ. ինչպէս որ քեզի ըսի՝ պէտք է որ վիճաբանութիւն մը սկսիմ մեր այլ և այլ անգամ ընելիք խօսակցութեամբը. բայց որովհետեւ այս նիւթը հետաքրքրական է քեզի համար՝ դալ կիրակի եթէ կ'ուզես սկըսինք ասոր վրայ խօսիլ, հանգերձ իրեն յարակից ամենայն խնդիրներովը. եթէ

օդը ներելու ըլլայ՝ մեր սովորութեանը համեմատ կու գանք այս բազմոցներուն վրայ կը նստինք, ապա թէ ոչ հարկ կ'ըլլայ որ դպրոց ժողվուինք. Հոայմննտոս՝ աւանապետին հրամանաւը սիրով զմեղ ներս կ'ընդունի։

— Ամենայն հաճութեամբ, ըսաւ փութով Հոայմննտոս՝ որ միշտ բժշկին եռանդուն ունկնդիրներէն մէկն էր, վասն զի դիտէր թէ որչափ խելք կը բնար սորվիլ անոր խօսակցութիւնը մըտիկ ընելով։

— Շատ աղէկ, ըսին իրեն հետ մէկ տեղ նաև ամենայն հանդիսականք։

— Ուրեմն գալ կիրակի, ըսաւ Տիւրբէ բարեկելով զիրենք։

— Գալ կիրակի, պատախաննեցին իրենք ալ փոխադարձ բարեւ տալով. ու Տիւրբէ փութաց Մորանի այրի կնկանը գնաց ունեցած միմիթարական լուրերը հաղորդելու համար։

ԴԱԲԵ

կրշարունակուի։

ՔԵՐԹՈՒՄԾ ԾՍԼ-ՈՅ

Մայրեսորն.

Ա.

Ընդ դալարիս կազմին բազմոստ մեռեալ կայ,
Բայց ճիզն յետին մայրեւորին հինօրեայ.
Որ ի տապարն դ' երկայն մեղեխն յենու զանթ,
Հառաչակու ոտըն զոստով կըքեալ անդ.
Եւ ըզվաղուեան շահեալ զկոտոր սեաւ հացին՝
Բզճակատուն քիրտըն սըրբէ դառնագին։

« Արուեստ դըմնեայ տապարակիրըն լինել.
Ո՞ր դիք կընքեաց զիս յայս վաստակ մահառիթ.
Ես ըզպայծառ մանկունսդ հարի անարգել,
Այլ ուր ծընայս՝ սիրեմ ըզքեզ դեռ մայրիդ։

« Քոյդ հովանի աշխարհ է իմ ուր հնացայ.
Գիտեմ զհասակ շուրջ ըզդարիւս յազմ կազմեաց։

Երբեք ի նիրհ դ' որմովք շինի ոչ հանգեայ .
Ու քաղեցի զերկը անդոց կամ այգեաց :

« Զիս որորեաց մայրս ի մամուռ և ի կեղեւ .
Հանգոյն ի բոյն տեսի նընջել զորդեակս իմ ,
Որ իբրեւ զիս վըստահք յիւրեանց ոյժ թեթեւ
Ընդ ծառս ի վեր զոր հատանեմ՝ սողային :

« Եղեն եւ իմ աւուրք բարեաց , ո՞հ եւ սեաւք ,
Զոր գիտեն մայրքս հաղորդք չարեաց կամ վըկայք .
Կրեցի աստէն ըզսով , ըզվիշտս եւ ըզցաւք ,
Են , են այս եւ մարմինք խիստ հոգւոյ կայք :

« Վարանի նա կապեալ յիս բուռն ընդ լրծով .
Իսկ ծառն յոգւոց ելեալ գ' հարուածս յար ընդ նոյն ,
Իբր առ տըմոյն ցնորեալս յորսայս առ սիղով՝
Խօսի առ սեաւն այն պատառող զսիրտ կաղնւոյն :

« Առ ձեզք եւ իմ գարուն , երազք եւ ցընորք
Անցին , ով ծառք՝ որ ամոքեք զցուրտ եւ ջեր .
Զոտսուրդ թացի գառնահոսան արտասուզք ,
Սակայն վասն իմ կաթեաց յաճախ մեղըր ձեր :

« Գամու գամու յունկն իմ հընչեն ձայնք շինից ,
Գոչիւնք ցաւոց խուռն ամբարձեալք ի յերկին .
Հեշտ է ինձ յոյժ խարշափ դողդոջ սաղարդից ,
Ուստ քաղցը հոսէ քուն ի հոգի և ի մարմին :

« Բայց սուր սօսիւն սուլեալ ընդ սօս ընդ հացի ,
Զայն ողբական սարոյն մեղմիկ ի շըշունջ՝
Խոր եւ անճառ յիս արձագանգս իմն ունի ,
Զոյր ամենուստ լըսեմ զանվերջն ըզմըրմունջ :

« Են իմ բազուկք ձեր սստազուարճ եւ վարսք պինդ ,
Երգոց աւաչք եւ նըւագք լուրջք և անուշիկք ,
Եւ ընդ կընճռեալ ճակատս ընդ ձերն իբր ի թինդ
Հողմ մենութեանց սահի , եղբարք իմ կաղնիք :

« Այլ զերդ սսոխ յաղարտ վարեալ ըզլերինս ,
Տապար յաջում՝ զասպընջականս իմ սիրունս
Հարեալ համայն կապեմ խըրձունքս ջընջինս
Բստ ուիշդ հարկին , եւ շեղնեմ զոստս եւ ըզբունս :

« Տըրտում է արդ հոգիս եւ աչք մըթազգեաց .
Քանդիչ մայրեացս ես ատելի եմ անձին .
Վտաւանս հարիւր մերկեալ նոցուն յըստուերաց ,
Բացի տեղի մարդկան . ներումն աստուածքդ իմ :

« Առ տնանկութեան ամբարըշտիմ ի ձեր ծոց
Ո՛վ սըրբարանկ մայրեաց , սիրունկդ ինձ ընդ վայր .
Վասըն մանկանցս յսղորմ հիւղիս սովելոց ,
Կոտոր ինչ է հացի անկեալ մէն մի ծառ :

« Տընանկութիւն՝ ընդ ում երկաթս ոգորի ,
Եւ զոր գիտեմ՝ տայ մոռանալ ինձ բնաւին .
Նա թաւալէ , լացեալ զանկեալն ի յերկրի ,
Ի պէտս աւուր հարիւրեմեան ըզկաղնին :

« Ո՞հ երանի , — թ' երանութիւն է ճոխից
Յաստուածախօս հին ծըմակաց բացական , —
Վաշ մըշակին , վաշ սերմնացան բոլորից
Որք ի հաւուց ձըլեալ ըզդաշտն ընկալան :

« Զամբարըշտին նոքա առ գիւտ ինչ հացի .
Ի ճիզն անհոգ , անփորձք կարեացս իմ գոլով ,
Զարկին թաւալ զյարկն ապաւէն ընտանի ,
Բզծանօթս հին՝ զորս հատանեմ դողալով :

« Ողջ լերուք բունք՝ անհուն ազդաց դուք սուրբ յարկք ,
Մեղուաց , մարդկան եւ թըրոչնեկաց եթերին ,
Ճօճեալքդ ի ճեմ հողմածածան աշտարակք ,
Յերգս եւ ի մեղը ոյց կողք խայտան զովագին :

« Մի այլ մընայ դառըն կընքով դրոշմեալ արդ . . .
Հարից ընդ փոյթ ըզսիրալիրս յիշատակ . . .
Զասպընջականս՝ զհայր անտառիս եւ ըզզարդ .
Անկցի եւ նա . . . յետոյ եւ ես նոյնդունակ » :

Բ

Մայրեւորդ հին՝ հար կործանեա անբարբառ ,
Են հինաւուրց անտառք դիպողք առ տապար .
Դու զերդ մըրբիկ ես բարեգործ և ահարկու ,
Դառն է պաշտօնդ եւ ծանր երկաթ քո հատու .

Զի սըրբանուէր են քեզ շիրմօք անտառքս այս
Եւ աղաւնեացդ ի բոյն ուղէչք ետուն կայս :
կաղնին ինքնին պաշտեալ ի կրօնս հայրագութ ,
Զօնեաց սէզ խիտ վասն հարսանեաց անկողնոյդ .
Ի հեշտ ի քուն ընդ հովանեաւ անդ նորին
Արբուն տիոցդ երազք ի ցնորս երկայնին :
Խիստ է խըլել , ծախել ի բոց անխընայ
Զաստուածընկալ տաճարի սիւնս հինօրեայ .
Բայց այսակիր հովտաց ձորոց անարեւ
Հարկ է պարզել զգըմբեթս ի լոյս ոսկեթեւ ,
Զի բեղնաւոր յարփւոյն ծագել կըշուակի ,
Յերկրէն նամէտ փախիցեն դեւք խաւարի ,
Եւ պատրաստեալ նովաւ ի հունձ դաշտք անդէն
Արբայապանձ կաղնեաց մարդիկ իշխեսցեն :
Աստուած կամի , կանգնին ոստանք ընդ մայրեաց
Ի' ամայք յաճախ չեն ի շինից ինչ ի բաց :
Զերդ ծառ 'ստ աւուրց թափէ տերեւս և՛ ընձիւղէ
Եւ ոչ ըզկամն եւ զգործ մեղուաց ինչ խըտրէ ,
Սապէս աշխարհ հըլու ի շունչ փոթորկի :
Նորոգանալ միշտ ի պարոյրս իւր պարտի :

Զի աճեսցին աղզք ընդ բըլրոցն հովանեաւ
Արբուն տոհմիդ պարզեա տեղիս տապարաւ .
Ընդ կեռասիւկն անդ պըտղաւէտ կարմրերփեան
Բիւր սեաւ արտունձք առցեն ընթրիս մեծաձայն .
Յոյր գեղանի մանկունք 'դ երեկս յիւրեանց դարձ
Երդովքն ընդոստ ելցեն ի սայլս վերամբարձ ,
Եւ խըմբեսցին ի ճաշ զրացիք զուարթագոյն
Բեկեալ զճերմակն հաց առ ոտիւք ձիթենւոյն .
Եւ ժողովուրդս այս համօրէն ցիր դաշտաց ,
Ընկերացեալք սիրով ի գործըս ձեռաց ,
Լըցցեն երգովք ըզնահապետն այն արի՝
Մըրըրկալից տեսող աւուրցն երկաթի ,
Որ յարդարեաց զամայս ի վար մարդկային ,
Եւ առ գործել աղատ որդւոցն ըզբաժին ,
Առ ոտն եհար կոծովք զպաշտեալն հովանի
Բզսէր եւ զահ բազմադարեանն անտառի .

ՏԸ ԼԱԲՐՈՏ

ԹԱՐԴՄ. Հ. Դ. ՆԱԶԱՐԵԹԵԱՆ.